

ԵՍ ԱՆ ՄԻԻԹԱՐԵԱՆ ՍԱՆ...

Երբ տեղ մը հարսնիք ըլլայ՝ բոլորը հարսնիք կը վազեն: Ամբողջ գիւղը կ'ուզէ հարսնեւոր ըլլալ:

Մէկուն միտքը կ'իյնայ փեսին հետ իր ազգականական կապը, երկրորդ մը իր խնամութիւնը միտքը կը բերէ հարսին ծնողքին հետ: Ազգական մը հարսնիքին չերթայ՝ ո՞վ երթայ հապա:

Ուրիշ մը կը յիշէ թէ փեսին հետ վէզ խաղացած է մանկութեանը, կամ հարսին հետ պարած է տեղ մը: Բարեկամն ալ, վերջապէս, քիչ մը ազգական կը սեպուի:

Ամէնքը այսպէս կը վազեն հարսնիքին տունը:

Այդ աճապարանքն է հիմա իմա: Ե՛ս ալ կ'ուզեմ նստիլ ձեր կոչունքին սեղանը: Տեսակ մը հարսնիք է ձեր ալ սարքածը, ու ազգական, բարեկամ կը փութան խմել հարսին—փեսին կենացը:

Հարիւր տարուան տօները այնքան ալ շատ չեն: Կը փախցուի՞ հիմա առիթը, երբ վենետիկը, հարսնեւոր, իր տղաքը կը կանչէ:

Ճիշտ է՝ ամբողջ ազգինն է տօնը, որովհետեւ պտուղը ամբողջ ազգը քաղեց: Բայց, խօսքը մեր մէջը, ամէնէն առաջ Մխիթարեան սաներունն է բուն իրաւունքը: Կամ աւելի շիտակը՝ անոնցն է հարսնիքին տունը շէնցնելու բուն պարտքը:

Հիմա պիտի ըսէք՝ ուրկէ՞ ո՛ւր և զուն: Դո՞ւն ինչ գործ ունիս հարսնիքին տունը:

Օ, խոժոռ չնայիր...

Նախ որ «Գամպէրսիգ տիւրիւն օլմագ» կ'ըսէ տաճկերէն առածը: Առանց Գամպէրին հարսնիք չ'ըլլար եղբը թուրք գիւղին մէջ: Կրնամ ես հետու մնալ տօնէ մը:

Յետոյ, վերջապէս, քիչ մը իրաւ հարսնեւոր եմ ես ալ:

Է՛հ, այո՛, ես ալ Մխիթարեան սան եղած եմ:

Ճիշտ է՝ շատ կարճ ատեն մը, բայց վերջապէս եղած եմ:

Չորս ամիսը յաճախ շրջան մըն է տղու մը կեանքին մէջ: Երբ մանաւանդ անոր հետ կապուած են այնքան դէպքեր:

Հիմա թոյլ տուէք որ այդ օրերը պատմեմ:

* *

1900ին էր:

Այդ օրերուն դուք գաւառը եղա՞ք, մանաւանդ այն հայաշատ տեղերը՝ որոնք Պոլսոյ քթին տակն էին: Եղա՞ք դուք պահ մը հայ համեստ երգիքներէն ներս: Ուրեմն պիտի չգիտնաք հէք հայ մայրերուն տոչորանքը իրենց տղաքը Պոլիս տանիլ մարդ ընելու: Անոնց ծարաւը երթալ Պոլիս տընելու՝ որպէսզի մարդ ըլլայ իրենց տղան:

Մայրս ալ բռնկած էր այդ հոգով:

Ու օր մը յանկարծ ճամբայ հանեց զիս ու պզտիկ եղբայրս՝ ամէնէն փոքրը Ատափազար թողուցած: Պոլիս կը տանէր մեզ մարդ ընելու: Ճամբայ ելանք գաղտուկ մը: Գրեթէ մեզ կը փախցնէր մայրս: Հապա՞ եթէ թուրքը իմանար: Այն օրերուն «իզին» չկար Պոլիս անցնելու: Համիտ փակած էր Պոլսոյ դռները գաւառացի հայերուն առջեւ:

Մինչեւ Իզմիթ լաւ մը գացինք: Անկէ անդին էր արդէն բուն արգելքը:

Գլուխը հազար դուռ գարկաւ հէք մայրս որպէսզի մեզ Իզմիթէն անդին անցընէ: Իզմիթը: Մատ մը խլէզներուն համար ալ հրաման չկար Սուլթանին Փայթախթը տեսնելու:

Չեմ գիտեր ուրկէ՞ լսեր էր մայրս թէ կաթոլիկները կրնան Իզմիթէն անդին անցնիլ: Այն օրերուն, արդարեւ, կաթոլիկներուն քիչ մը աչք կը գոցէր Համիտը: Օրուան ոէժիմը նոյն իսկ կը փաղաքշէր

զանոնք, ինչպէս և բողոքականները, որպէսզի պաղեցնէ անոնց մէջ հայ զգացումը: Բամնէ որ տիրես: Համիտն ալ լաւ ըմբռնած էր Հոռոմէական հին իմաստութիւնը: Նոյն իսկ զատ ազգի տեղ կը դնէր զանոնք, — «Կաթոլիկ միլլէթի», «փրօթէսթան միլլէթի»: Իբրեւ թէ լուսաւորչականները միայն ըլլային «հայ ազգը»:

Մայրս մինչեւ Պարտիզակ անցաւ, կաթոլիկ կնկան մը անցագիրը ձեռք անցուց, ու շունչը առաւ Պոլիս: Անկէ ճար մը պիտի ընէր մեզ համար ալ: Չմեկնած՝ մեզ զետեղեց հայ ընտանիքի մը քով, ուր պիտի մնայինք զիշերը, ցորեկն ալ յաճախելու համար «Կաթոլիկներուն դպրոցը»: Դպրոցին խոհարարն էր միջնորդը. մեր պատմութիւնը լսեր ու մեղքեցր էր մեզի բարի մարդը:

* *

Սեպտեմբերի առտու մը, ես ու եղբայրս, ձեռք ձեռքի բռնած, գացինք Մխիթարեան դպրոցը: Շիտակ տեսուչ վարդապետին տարին մեզ: Այն մեզ հարցուփորձ ըրաւ, ու զրկեց մէյ մէկ դասարան: Արդէն եղած—չեղածը երեք—չորս կարգ էր, ու ես գացի նստելու ամէնէն վերի կարգը:

Երեք—չորս օրէն սակայն սիրտս սկսաւ նեղուիլ: Բոլոր այդ դասերը ես ջուրի պէս զիտէի: Կարծեմ վարժապետին գործին ալ չէր գար որ ես մնայի իր դասարանը: Ու ան առտու մը զիս տարաւ շիտակ վարժապետին:

— Աս տղան աւելորդ է մեր դպրոցին մէջ:

Սկսայ դողալ: Հապա՞ եթէ զիս դպրոցէն դուրս հանէին: Ի՞նչ պիտի ընէի ես մինակս այդ օտար քաղաքին մէջ, մայրս՝ հեռուն, ու տեղացիները խորթ:

— Հոգ մի ըներ, տղաս, ըսաւ բարի վարժապետը դող տեսնելով. ես քեզի Հայերէն դաս պիտի տամ, ու դուն, պարապատեմք, պիտի երթաս վարժապետին օգնելու: ատենդ, պիտի երթաս վարժապետը ըլլայ... վարժապետը չըլլայ, վարժապետը ըլլայ... «վարժապետը» դպրոցին խոհարարն էր:

Իսկ ես կարգուած էի խոհարարի՝ օգնական...

Կը խնդա՞ք. ուրեմն չէ՞ք ըմբռնեք հըրճուանքը որ զիս մէկէն ողողեց, ուրեմն չէ՞ք գիտեր որ կէս մը անօթի կ'անցընէինք մենք մեր օրերը այդ խորթ քաղաքին մէջ. տունը ուր կը զիշերէինք՝ քանի մը հատ ձիթապտուղ կը դնէին մեր ափը իրկունէ իրկուն, ամառան մը իրենց իրաւունքը մօրմէս կանխիկ ստացած. ցորեկին՝ դպրոցէն յետոյ՝ արտերը կը թափառէինք ծառերուն վրայ մոռցուած ընկոյզները ժողվելու, կամ մեռել եղած օրերը զերեգմաննոց կ'երթայինք որպէսզի մենք ալ ստանանք բաժնուած սիմիթէն. քիչ է պատահեր որ ծովէն խեչափառ որսանք ու գաղտուկ մը խորովենք կահագործներու սօսինձ հալեցուցած օճախին տակը, կամ հում հում ուտենք արտերէն հանուած զետնախնձորը...

Հիմա, ա՛լ փրկուած էինք. խոհարարի օգնական էի. գոնէ ա՛լ կուշտ պիտի ըլլար միշտ փորս. արդար չէ՞ր ուրեմն իմ հըրճուանքս այդ պահուն. (չարդոլիս, Հայր Բազմապետ, տեսուչ վարժապետին Հայերէնի դասը այդ վայրկեանին զեռ չէր ուզեւորեր զիս...):

Չորս ամիս մը կեցանք այդպէս Մխիթարեան դպրոցը: Հայերէն դաս կ'առնէի ես տեսուչ վարժապետէն, ու վարժապետին կ'օգնէի: Յաճախ եղբայրս ալ խոհանոց կը կանչէի վերէն, որպէսզի ան ալ «վարժապետին օգնէր», — այսինքն ինքն ալ կըշտացնէր փորը: Ատիկա՝ վարժապետին բացակայ եղած ատենը կ'ըլլար, — թէեւ իմանար ալ՝ չէր բարկանար բարի մարդը, որ մեր միակ պաշտպանն էր այդ չար քաղաքին մէջ:

Օր մը, ափսէով հելվա կար կրակին վրայ. վարժապետը պատուիրեր էր որ ջուրը լաւ մը քաշէ մինչեւ գայ ինքը. այդ միջոցին եղբայրս ալ եկաւ «վարժապետին օգնելու». անճարակը ափսէն յանկարծ շրջեց, ու մոխիր լեցաւ հելվային մէջ. ան, ինչպէս ենք փչեր ես ու եղբայրս որպէսզի հելվային մէջ մոխիր չմնայ:

Վարպետը, դարձին, բան մը չնկատեց, ու ճաշին վեր տարաւ հէլվան.

— Վարպետ, մոխիրով եփեր ես հէլվան, հարցուցեր էր վարդապետը...

Այդպէս ալ վերջացաւ մեր այս արկածը...

Մօրմէս լուրը կ'ուշանար. աւելի ճիշտը՝ մեզի չէր հասներ. մեզ խնամող ընտանիքը մօրս զրկած ամբողջ զրամը ինք կը գրպանէ եղբր, անհետացնելով անշուշտ նամակները: Անոր գործին չէր գար որ Իզմիթէն մենք շուտ մը գատուինք: Մ'ը պիտի գտնէր մեզի նման որս...

Չորս ամիս ճգնեցանք այդպէս:

Ճարը նորէն վարպետը խորհեցաւ. քառասուն զրուշ մը դրաւ մեր ձեռքը, ու խորհուրդ տուաւ Պոլիս մեկնիլ: Աստուծն մութնուլուսուն ճամբայ պիտի ելլէինք տունէն գաղտուկ մը, պիտի քալէինք մինչեւ Տէրինճէ, ու հոնկէ պիտի առնէինք մեր տոմսակները. Իզմիթէն էր դժուարին կէտը. անկէ անդին անցազիր չէին հարցներ. Տէրինճէն «ազատ գօտի»ին մէջ կ'իյնար, ու կառախումբ նստողը չէին նեղեր հոն. ոչ իսկ հարցուփորձ կ'ըլլար:

Եթէ հարցում ըլլար մեզ՝ պիտի ըսէինք.

— Իզմիթի Մխիթարեանէն ենք՝ Պոլսոյ Մխիթարեանը կ'երթանք...

* *

Որպէսզի ընթերցողը միտքը չչարչարէ թէ ինչ եղաւ անկէ յետոյ, ատ ալ պատմեմ հոս կարճ մը:

Գիշեր էր երբ Հայտար Փաշա հասանք: Բազմութիւնը կառախումբէն սկսաւ պարպուիլ: Եզրօրս ձեռքէն բռնած՝ խառնուեցայ ես ալ բազմութեան: Էս ինչ գիտնայի որ ուղղակի շոգենաւ կ'երթայինք այդպէս. ոչ իսկ զգացի երբ նաւը ճամբայ ելաւ. անընդհատ բարի վարպետին ըսած յանկերզն ու մօրս հասցէն կ'որոճայի մտքիս մէջ, երբ մարդ մը տնկուեցաւ առջիս.

— Տոմսակ...

Մխ, երթայ երթայ ու չգայ ետ դողը որ կռնակէս վար մաղուեցաւ այդ պա-

հուն. ոստիկան կարծեցի մէկէն այդ խոժոռ մարդը, ու սկսայ թոթովել.

— Իզմիթի Մխիթարեանէն ենք ու Պոլսոյ Մխիթարեանը կ'երթանք...

Մարդը՝ որ տոմսակ ծակողն էր՝ կ'երեւայ մեր դրութիւնը կռահեց. կարեկցելուն թէ պարզեւի մը յոյսով՝ հարցուց հասցէն ուր պիտի երթայինք:

— Ըսթամպուլտա, Կալաթատա, Ելեքսէք Գալտըրըմտա, Գահվէճի Միքայէլ. աղա վասըթասըլա... (Կ. Պոլիս, Ղալաթիա, Ելեքսէք Գալտըրըմ, սրճագործ Միքայէլ աղայի շնորհիւ...):

Հագլիւ նկատեցի մարդուն քմծիծաղը. կրկներ էի պարզապէս մօրս հասցէն՝ այնպէս ինչպէս կը գրէինք Իզմիթէն մեր իրեն զրկած նամակներուն վրայ...

Շոգենաւ պարպուելուն՝ մարդը մեզ առջին ձգեց, մեզ տանելու ըսած հասցէիս:

Մնացածը Բազմալիպի ընթերցողներուն համար չէ...

* *

Ուրկէ՞ ուր միտքս ձգեցիր, Հայր Բազմալիպ, այդ սեւ ու քաղցր օրերը՝ զորս ես կը կարծէի թաղած ըլլալ սրտիս մէջ: Ուրկէ՞ ուր միտքս բերիւր չորս ամիսները՝ զորս անցուցի ես Մխիթարեան վարժարանի խոհանոցին մէջ, ազնիւ վարպետը՝ որուն անունն անգամ տարիները իլեցին ինձմէ, իմ հէք եղբայրս՝ որ չորս ամիսներու իմ տառապանքս կիսեց այդ խորթ քաղցին և որ վաղուց է չկայ մեծ-սպանդին զոհ տուած ըլլալով իր 23 գարունները, ու բարի Հայր Գալթըմը՝ որ հայերէնի դաս կու տար ինձի, և որուն, աւանդ, մոխիր կերցուցի ես օր մը...

Չէր արժեր որ յորեկանի այս օրը ոգեկոչէի այդ քաղցր մեռելները, մտքիս մէջ արծարծէի անուշ աչքերը Մխիթարի նկարին՝ որ հայր Գալթըմին խուցը կը զարդարէր, և կայծը՝ որ թերեւս իմ հոգիիս մէջ ալ ինկաւ, երբ հայերէնի դասս կ'երթայի առնել:

Պոլսէն, 1936 ամառ

Շրջիկ

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Յ Դ Ե Ր Ը Ի Մ Գ Ր Ա Կ Ա Ն Կ Ե Ա Ն Ք Ի Ն Մ Է Ջ

1864ին ծնած եմ Կ. Պոլսոյ Բերաթաղին մէջ, և մկրտուած եմ նոյն թաղի Ս. Յովհան Ոսկեբերան եկեղեցին, կոչուելով Քարոյ, — բնականաբար առանց իմ հաւանութիւնս առնելու...:

Որովհետեւ ծնողներս Գաղատացի էին, իմ մայրենի լեզուս եղած է բարբերէն, նոյն իսկ նախակրթական վարժարանի մէջ, ի Ս. Յակոբ (Պանգալտի), — որ իմ միակ դպրոցս եղած է, — մեր առօրեայ գործածած գրքերն ալ մասնաւոր կերպով մեզ համար պատրաստուած՝ հայատառ թուրքերէն էին:

Մխիթարեանց և Մուրատ — Ռափայէլեան վարժարանի մասին գաղափար չունէի դեռ: Մեր ընտանեկան յարաբերունքս ժամանակ ծանօթացանք մեզ պէս թրքախօս տիկնոջ մը հետ, որուն երէց որդին, որ կարծեմ Գարայեան կը կոչուէր, «հեռու տեղ» վենետիկ՝ դպրոց գացած էր, և հայերէն կը խօսէր:

Այս երիտասարդը տնեցիք կ'անուանէին «Հայաստան», վասն զի սովորուած թիւն ունէր պատերուն վրայ «Հայաստան» գրել ու «Հայաստան» բացագանչել:

«Վենետիկ» ու «Հայաստան» անունները նոր կը սորվէի, Մուրատ — Ռափայէլեանէ մը:

Տարիներ ետք երբոր խելահաս եղայ, և այս երկու բառերու նշանակութիւնն իմացայ, առաջին գործս եղաւ «Քարոյ» անունս փոխել «Կարապետ»ի:

Երկրորդ գործս եղաւ՝ վենետիկէն և Չմմառէն վերադարձող երիտասարդներու հետ շփում հաստատել, և իմանալ «Հայաստան» բառին նշանակութիւնը:

Ու սկսայ հայերէն սորվիլ, — ինքնօգնութեամբ:

Առաջին հայերէն գիրքը զոր խորհուրդ տուին կարգաւ ընկերներս՝ Հ. Ղեւոնդ Ալիշանի «Յուշիկը հայրենեաց Հայոց» հատորներն էին, զորոնք գրեթէ կը լափէի և գոց կ'ընէի անկողնիս մէջ, իբրեւ աղօթագիրք, և կը նշանակէի չհասկըցած բառերս: Այս դրութեամբ՝ երբ չորս հինգ անգամ կը կարդայի գանոնք, ի նշան յառաջադիմութեան՝ Ալիշանի «Շնորհալի և պարագայ իւր»ը մատնանիշ ըրին, միեւնոյն ժամանակ յանձնարարելով կարգաւ նոյն Ալիշանի «Նուագներ»էն՝ «Հայրուհի»ն, և «Նշմարը Հայկականք»ը:

Այս միջոցին «Ընդ եղեւնեաւ»ն ամբողջութեամբ ընդօրինակեցի, գրաբարի վարժութեան համար:

Այս կերպով Ալիշանի սիրահար մը դարձայ:

Ուրախ եմ ըսելու որ 1901ի Մխիթարեան Միաբանութեան Երկհարիւրամեայ Յորեկանին՝ Հ. Ալիշանի օժեալ ձեռքերն համբուրելու երջանկութիւնն ունեցայ, կարօսս առնելով անկէ:

Աշխարհաբարի համար ինձ առաջնորդ եղաւ Հ. Արսէն Այտընեանի «Քննական քերականութիւն»ը, իսկ գրաբարի համար՝ Հ. Արսէն Բագրատունիի «Ի պէտս գարգացելոց»ը:

Եւ Հ. Արիստակէս Գասգանտիլեանի ու Հ. Յուսիկ Մէհրապի ցուցումներով՝ Սեդրոս — Խանէն իրարու ետեւ տուն փոխադրեցի Վիրգիլիոսի «Մշակականք»ը, Հոմերոսի «Իլիականք»ը, Միլտոնի «Կորուստ զրախտին», Հիւրմիւզներու գործերը, և ուրիշներ:

Եւ, օր մըն ալ, «Քարոյ Պատմաճեան»ի տեղ հրապարակ ելաւ՝ մի

Պարիս

Կ. Յ. ԲԱՍՄԱՋԵՆՏ